

սրտէն թոքերը կ'երթայ , և թոքերէն սիրտը : Թոքոց մէջ շրջելով մեր շնչած օդուն կը հանդիպի , և հոն՝ օդուն և իր մէջ երևակայութենէ շանցած հետաքրքրական բան մը կը հանդիպի , առանց որուն արիւնը և ոչ հինգ վայրկեան մարմինը կրնայ մնուցանել : Այս բանիս շնչառութիւն անուն տուեր են , որ ինքնիրեն կը մեկնուի :

Մարտողութիւն , շրջագայութիւն և շնչառութիւն , երեք պատմութիւնն ալ մէկտեղ միացած՝ մէկ ամբողջ մը միայն կը կազմեն Մննդառութիւնը կամ մնուցանելու գործողութիւնը :

Եւ այս ամենայն 'ի սկզբան ուտել կոչեցի , որպէս զի շատ մը մեծաձայն բառերով զքեզ չխրտեցնեմ . բայց հիմա որ կը սկըսիս գիտուն ըլլալ՝ պէտք է որ գիտնոց գործածած բառերուն ալ վարժիս , մանաւանդ անանկ նուազ զարհուրելի եղածներու :

Ուրեմն յաջորդ անգամուն շրջագայութիւնը պիտոր պատմեմ , և սկըսիմ պիտի սրտէն . որ՝ ստամոքսը ինչ է մարսողութեան՝ նոյն է ինքն ալ շրջագայութեան , որ է ըսել՝ տէրը : Քեզի պէտք չունիմ սորվեցնելու՝ որ սիրտը մեծ ոմն է : Ամենէն տգէտներն իսկ իր վրայ պատկառանք կը խօսին , և վստահ եմ հիմակուընէ՝ որ իր պատմութենէն ախորժիս պիտոր :

Ունիս դու ալ իմ զգացմունքս , սիրելի դու : Ուրախ և շատ գոհ եմ՝ որ զքեզ ինչուան հոս հասուցի , և կարող եմ քեզի հետ առ վայր մը կանկ առնուլ մեր հիմա մտնելու նոր աշխարհին դուռը , ինչպէս ճանապարհորդ մը որ սահմանագլխի մը եղերքը կը նստի : Ո՞րչափ ճամբայ քալեցինք այն օրուընէ սկսեալ որ ձեռքէդ բռնեցի զքեզ այդ պզտի մարմնոյն ներսը պտըտցնելու , զոր 'ի գործ կ'ածէիր առանց զան ճանչնալու : Ո՞րչափ բան սորվեցանք , և որչափ գեռ կը մնայ մեզի սորվելու , որ մնքէդ իսկ չանցնիր : Գիտես արդեօք որ առջիս նայելով զրեթէ զարհուրէի պիտի , եթէ սրտիս և քեզի սորվեցնելու

փափագիս չվստահէի : Մարդիկ սիրելը , կը տեսնես , մեծ ուժ մըն է , և երբ մութի ինկող մեկնութեան մը դժուարութենէն կանկ կ'առնում , բաւական է որ աշացս առջին քու անմեղ ժպիտ գլուխդ զնեմ , ուր շուտով արթըննալի հոգի մը կը նիրհէ , մէկէն դժուարութեանս լուծումը կը գտնամ :

Եւ համրկ է արդեօք քեզի այս ալ ըսել . միայն քեզի համար չէ որ կ'աշխատիմ : Ամենքս ալ աշխարհիս վրայ անոր համար ենք՝ որ մէկմէկու համար մտածենք ու հոգանք , և իմ ջանալովս որ լրյար մտացդ մէջ ծաթէ և աղէկ սկզբունքները սրտիդ մէջ արմատանան , անոնց վրայ ալ մտածած կ'ըլլամ որոնց օր մը դու ալ նոյն ծառայութիւնը պիտոր ընես , եթէ ես 'ի քեզ յաջողութեան բարեբաղդութիւնն ունենամ : Այս բանս ընելու է , անանկ չէ : Զանաս պիտի անշուշտ օր մը անոնցմէ մէկն ըլլալու՝ որ միայն իրենք իրենց համար շեն ապրիր , այլ աշխարհիս միջէն անցնելով անոր բան մը կու տան : Հաւտաինծի որ մեր այսօրուան օրը աղէկ շահեցուցած կ'ըլլանք , եթէ այս մամացին պատմութենէն օգուտ մը քաղած ըլլաս :

Կը շարունակուի :

Բարոյական և քաղաքական տնտեսութիւններին :

(Տես Հա . Իլ , Երես 102)

Է . ԽՈՍԿԵՑՈՒԹԻՒՆ

Հաշասարակցութիւն շահուց ՚ի մարդիկ . ամենայն ոք իր բարիքը խնդրելով լնկերութեան բարոյան օգնական կ'ըլլայ :

Վերջին խօսակցութէն եսքը տասնուհինգ օրուան մէջ յուզմունքը հետզհետէ աճեցաւ . ցորենոյն զինը յունուարի սկիզբը սաստիկ բարձրացեր էր և երկայն ատենէ 'ի վեր այդ բարձրութեան

Հասած չէր . հացին սղութեան վրայ աւելցաւ աշխատութեան մասնական կամ ամբողջական դադարումը . տժդու հութիւնը գժբազզութեան հետ կը միանար ու գլուխները կը տաքցընէր : Ոչ ոք հնձոց սակաւութեանը կը հաւտար . վասն զի մարդս կ'ախորժի զայլս պատճառ բռնել իրեն կրած նեղութեանը . կարծես թէ այսու կը միմիթարուի :

Ժողովրդական հին կուրութեամբ համոզեալ էին թէ հասարակօրէն Գաղղիա սպառածէն շատ աւելի բերք կ'ընձեռէ . ուստի՝ թէպէտ և 1845^թ հունձքը ձախորդ եղած ըլլայ և արդէն սպառած 1846^թ սկիզբը , կը պնդէին թէ դեռ շատ պաշար կար և առատապէս կը բնար բաւել ինչուան առաջակայ հնձոց ժամանակը :

« Հացի պակասութիւնը իրաւ չէ , կ'ըսուէր ամեն կողմ . հապա մենավաճառք են պատճառողը . կալուածատէրք ցորեննին կը պահեն , որպէս զի յետոյ ծանրագին ծախեն . ինչ ըսել է հացի նուազութիւն , մինչդեռ շտեմարանք լի են ցորենով . ուր մնաց որ կան շահախնդիր մարդիկ որ ցորենը կը գնեն՝ ուրիշ տեղ տանելու համար . բոլորը կը կապտեն և եթէ իրենց մնալու ըլլայ՝ բան մը չեն ձգեր . հոգերնին չէ մեր սովալլուկ մեռնիլը , միայն թէ իրենք մեծամեծ շահեր ընեն . բայց մենք այս բանիս առջեւ կ'առնունք » :

Այս կերպ խօսակցութիւնը նշանաւոր էր . յայտնի էր թէ խօսելէն գործելու պիտի անցնէին . արդէն վերջին տօնավաճառին որ շաբաթ օրը եղեր էր՝ կարդէ գուրս բազմութիւն մարդկան թափեր էին . ծախողները քիչ էին , ցորենը շատ քիչ , և ընդհակառակն անթիւ բազմութիւն զնողաց խոներ էին . և հետզհետէ զինն այնպէս բարձրացաւ՝ որ գլուխները տաքցան : Մի և նոյն ժամանակ պարապ նաւակներու գետակէն դէպ 'ի վեր ելլելն ու նաւահանգստին մէջ կանկ առնելը տեսեր էին : « Անշուշտ ցորենով բեռնաւորուելու համար է , կ'ըսէին , և ո զիտէ ուր փոխազբելու համար է . ալ յայտնի է թէ սովու կ'ու-

ղեն բռնել մեր երկիրը , բայց մենք պիտի չժողունք » :

Այս ձայներն էին՝ որոնց աճելուն պատճառ կ'ըլլար տղիտութիւնը . շարաթ օրուան տօնավաճառը խուռն բազմութիւն մարդկան քաղաք ձգելով և բնակչաց մէկ մասին անգործութեանն օգնելով , զիսոց տաքութիւնը սաստկացուցեր էր . աղաղակը բազմացեր ու թանձրացեր էր բազմաթիւ եկաւորաց և անոնց ըսածը կրկնողներուն պատճառաւ :

Երկրորդ օրը Տիւբրէ ժամանակին պարագայէն ծագած այսպիսի տխուր նախապաշարմանց վրայ մտատանջուելով վարժատուն եկաւ . չէր կարծեր թէ եղերական գործոյ ձեռք զարնելու որոշմունք մ'եղած ըլլայ . զիտէր թէ առ հասարակ բնակիչք Միրըպոյի մէջ բարեմիտ և կարգ կանոն սիրող մարդիկ էին . բայց կը կասկածէր գործատանց աշխատաւորաց՝ որոնք անգործ էին , զատարկակեցութենէն ու ապրուստի կարօտութենէն . մասնաւորապէս կը վախնար չար օրինակի հրապոյրքէն ու զրգումունքէն : Մէկ կողմանէ կ'ապահովար տեսնալով ունկնդիրներէն ու մանց ունեցած ազդեցութիւնը իրենց ընկերներէն ումանց վրայ , և կը համարէր թէ անոնք հաստատամիտ որոշողութեամբ անկարող են չարկը ընելու . բայց միւս կողմանէ կը վախնար զիտնալով թէ վախով աչքերնին դարձած մարդիկ՝ ուղիղ մտածութեան մտիկ չընելով ինչ չափազանց բաներու ձեռք կրնան զարնել :

Կը ցաւէր նաև թէ կրնար իր խօսակցութիւններն աւելի կանուխ սկըսիլ և ուղղել անոնց սխալ կարծիքները , մարդկանց իրարու մէջ ունեցած վերաբերութիւնները ծզիւ ծանօթացնելով . կ'իմանար թէ ընտանեաց հայրերը պէտք էին երկար ժամանակէ 'ի վեր այս գաղափարաց վրայ հաստատուած ըլլալ . արդ քիչ մ'ուշ էր և անհանգիստ սրտիւ կը յիշէր այս ռամկական առածը , թէ Որովայնի սովելոյ ականչք ոչ զոյ : Գոնէ ուղեց Միրըպոյի բնակիչքն յորդու-

բել՝ որ ամենեին շփոթութիւն մը չհա-
նեն, ալ աւելի խորամուխ ընելով իրենց
սրտին մէջ սեպհականութիւնն յարգե-
լու զգացմունքը:

— Սիրելիք իմ, ըստ, խօսքն սկը-
սելով, մեր վերջին խօսակցութեան նիւ-
թը շարունակել սկսելէն առաջ, ներե-
ցէք որ աղատաբար քանի մը խորհուրդ
տամ ձեզի, զորս կարեոր կը համարիմ
ներկայ պարագային մէջ: Երէկ եռա-
պատիկ կամ քառապատիկ աւելի մար-
դիկ կային քաղքին մէջ քան ինչ որ
սովորաբար տօնավաճառի օրերը կ'ըլ-
լային. ձեր մէջէն հոն գացողներուն
երեք քառորդն անշուշտ ընելիք բան մը
չունէին. շատերնիդ ցորեն չէք գներ,
այլ հացագործէն կ'առնուք հացերնիդ:
Ի՞նչ ընելու համար ուրեմն քաղաք զա-
յլք:

— Ո՛հ, Պ. Տիւբրէ, պատասխանեց
Անդրէաս տատամնութեամբ մը, ինչ-
պէս ամեն ուրիշ մարդիկ՝ մենք ալ տես-
նալու համար գացինք:

— Արդ, սիրելի, գացիր հոն ուրիշ
շատերու հետ փուժ հետաքրքրութիւնդ
զոհ ընելու համար. և գիտես թէ ինչ
ըրիր տեսնալու համար երթալովդ. ա-
մենուն սրտին տիրող անհանգատու-
թիւնը սաստկացուցիր. իւրաքանչիւր
ոք տօնավաճառին մէջ եղող խուռն ամ-
բոխը տեսնելով չէր կրնար կարծել թէ
սոսկ տեսնելու համար եկած ըլլան,
ինչպէս որ դու կ'ըսես, այլ մովերնին
զրին թէ ցորեն գնելու համար եկած
են. ուրեմն եղած վախը սաստկացուցիր
և ցորենին զինը ալ աւելի բարձրացու-
ցիք:

— Հիմա կը հասկընանք թէ աղէկ
բան չըրինք, ըստն հանդիսականներէն
շատերը:

— Կարծածնէդ շատ աւելի գէշ ը-
րէք, յաւել Տիւբրէ. ամբոխին շատնա-
լովը առիթ տուիք չարագործ մարդ-
կանց, որոնք այնպիսի տեղեր կը սպրդին
միշտ իրենց չար միտքը յաջողցնելու
համար. ուստի երէկ բաղմաթիւ զողու-
թիւններ եղան, և մասամբ դուք՝ իւրա-

քանչիւր ոք իր կողմէն, պատասխանա-
տու էք այս գողութեանց:

— Ո՛հ, Պ. Տիւբրէ, չափազանց է
ըսածդ՝ քիչ մը հետաքրքրութեան հա-
մար:

— Ոչ, բարեկամքդ իմ, չափազանց
չէ. գողութիւնք տեղիք չէին ունենար՝
եթէ բան գործ չունեցողները տօնավա-
ճառի չերթային. արդ ուրեմն պատճա-
ռը դուք էք: Դուք արդէն զիտէք թէ
ինչ է իմ կարծիքս գեղավաճառաց և
տօնավաճառաց յաճախութեանցը նը-
կատմամբ. կործանում է անոր սովորե-
լոց. առօրեայ ստացածնին կը կորածնցը-
նեն, կամ թէ հեռանալուն պատճա-
ռաւ՝ դաշտերնին երեսի վրայ կը մնան.
մէյմ' ալ որ անկարելի է այս ճամփոր-
դութիւնն ընել առանց բան մ'ուտելու,
պէտք է նախաճաշիկ ընել կամ ճաշել
կամ գոնեա բերան թրջել. բարեկամ-
ներ կը հանդիպին ու կը հրամցընեն, ո-
րոնց փոխադարձ պէտք է հրամցընել.
օրուան մը աշխատութեան կորստեան
վրայ պէտք է ուրեմն աւելցնել պղտիկ
գումար մը ծախուց համար, առանց հա-
շուելու շատ անգամ ընդունայն բաներ
գնելու համար ըրած ծախքերնիդ՝ զոր
պէտքը կը ստիպէ:

Գալով հետաքրքրութեան՝ կրնայ պա-
րագայից համեմատ ինչպէս երէկ, շատ
ծանր հետևանք ունենալ. թէ բարիզ
և թէ ուրիշ քաղաքներու մէջ տե-
սեր եմ, ըլլայ գաղղիա՝ ըլլայ օտար եր-
կիրներ՝ շփոթութիւններ, որոնք միայն
հետաքրքրութեան պատճառաւ շատ օ-
րեր տեսեր են 'ի մեծ ֆսաս բնակչաց:

— Ի՞նչպէս կրնայ ըլլալ, Պ. Տիւ-
բրէ:

— Ահաւասիկ. լսելով թէ տեղ մը
քիչ մը յուղմնունք եղեր է՝ շատերը կը
մնածեն թէ դեռ զաղրած չէ և մորե-
նէն կ'ըսեն երբանք տեսնենք քէ ի՞նչ
կայ. և այսպէս հազարաւոր մարդիկ
հետաքրքրութեան համար կ'երթան կը
խոնուին մի և նոյն տեղը: Ի՞նչ կ'ըլ-
լայ. չարամիտներն որ միշտ սակաւա-
թիւ են՝ համարձակութիւն կ'առնուն
չորս կողմերնին խոնեալ ամրութ տես-

նելով. կը կարծեն թէ անոնք իրենց չար խորհրդոցը պաշտպանք են. աւելի յանդուգն կ'ըլլան, և այնպիսի փորձերու ձեռք կը զարնեն՝ որ չէին ըներ եթէ միայն մնացած ըլլային։ Առահի շտեմարանները կը փակուին և վաճառականութիւնը գոնէ քանի մը օր կը դադրի, երբեմն նաև քանի մը ամիս. մի և նոյն ժամանակ նաև ոստիկանութիւնն ալ կը չփոթի և չգիտէր զանազանել յանցաւորները. հետաքրքիրք պատճառ կ'ըլլան չարաց անպատիժ մնալուն, և անոնց տեղը իրենք բանտ կ'երթան յանցանքնին քաւելու, ներկայ գտնուելով անոնց հանած չփոթութեանը խրախոյս տալնուն համար։

Զգուշացէք ուրեմն, բարեկամքդ իմ, հետաքրքրութեան համար չփոթութիւն եղած տեղեր երթալու. ալ մի ըսէք անանկ առթի մէջ երբանք տեսնելու։ Երբ ձեզի պատմեն թէ բազմութիւն մարդկան ժողվեր են տեղ մը, եթէ դուրսն ընելիք բան մը չունիք՝ տուներնիդ կեցէք. կամ եթէ շրջագայել կ'ուզէք՝ հակառակ կողմ գացէք. եթէ ձեր դորձոցն համար պէտք է որ բազմութեան կողմերն երթաք՝ շրջան մ'ըրէք, քան թէ ամբոխին թանձրանալուն պատճառ ըլլաք. իսկ սոսկ տեսնելու համար երբեք մ'երթաք։

— Ասկէ ետքը տուած խորհրդիդ կը հետեխնք, ըսին ունկնդիրներէն շատը։

— Ասով հաւտացէք ինծի, որ հանդիստ կ'ըլլաք. բարեկամքդ իմ։ Հիմա մեր նիւթոյն անցնինք։

Վերջին խօսակցութեամբ ցուցուցի ընկերութենէ քաղած օգուտնիս. այսօր ալ պիտի տեսնենք թէ ամենքնիս մի և նոյն շահն ունինք։

— Ո՛հ, Պ. Տիւրրէ, այս ըսածդ շատ գեղեցիկ է, գոչեց լէոնարտ. Ի՞նչ, կ'ուզէս մեզի ապացուցանել եթէ մի և նոյն շահն ունինք, մինչդեռ ամենուն շահը մէկմէկու հակառակ է։ Ամենուրեք հակառակորդք կան, ընդ մէջ կալուածատիրոջ և կալուած չունեցողին, ընդ մէջ աշխատութեան և դրամագլխոյ, արուեստի և երկրագործութեան, ընդ

մէջ բերք հասցունողին և սպառողին, ընդ մէջ գաղղիացոյն և օտարականին։

— Այս է քու սխալմունքդ, սիրելիդ իմ, և քեզի պէս շատերունը. շահքըստ արտաքին երևութին միայն հակառակք են, իսկ ՚ի ներքոյ միաբան. չենք կրնար՝ ՚ի բաց առեալ քանի մը զարտուղութիւնները, մեր բարին ձեռք բերել առանց այլոց բարւոյն ձեռնտու ըլլալու. Աստուած այսպէս կամեցեր է. կատարեալ ներդաշնակութիւն մը հաստատեր է ընկերական և բնական օրինաց մէջ. առանձին անհատք կրնան փափաքիլ որ իրենց շահուն համար զոհեն այլոց շահը. բայց միշտ՝ գիտնան չգիտնան, ուզեն չուզեն, աշխարհիս ընկերական օրէնքը կը միլեն զիրենք առ այն՝ որ ամենուն օգտակար է։

— Ի՞նչ, պատասխանեց լէոնարտոս, կ'ուզէս որ իրը շահաւոր ընդունինք անձնասիրութեան վրայ կայացող դրութիւն մր՝ Ո՛հ, մի հաւտար. ամենայն ինչ իրեն անձին և ոչինչ այլոց համար ընելն՝ ոչ երբեք լէոնարտոս Տիւպուայի դրօշ պիտի ըլլայ։

— Զեմնեղանար քու այսպէս խօսիլդ լսելով, լէոնարտոս. այսու յայտնի կ'ընես թէ քիչ մը տափ բնաւորութեամբդ հանդերձ վեհանձնութիւն ալ ունիս. բայց ամենայն ինչ ինչպէս որ է՝ այնպէս պէտք է տեսնել. ուրեմն հանդարտութեամբ խորհինք։

— Ես ալ նոյնը կ'ուզեմ, Պ. Տիւրրէ. բայց դժուարաւ կրնաս զիս յաղթահարել։

— Եւ ոչ իսկ կը փորձէի, լէոնարտոս, եթէ խնդիրն զքեզ անձնասիրական դրութեան մը համոզելու վրայ ըլլար, որ հաւասարապէս ատելի է ինծի ալ. բայց ասոր վրայ չէ խօսքերնիս։

Մարդս՝ ՚ի բնէ հակամիտեալ է ուրիշներուն բարին ուզելու և նաև բարեգործելու. այս զգացմունքը մասնաւորապէս ընտանեաց մէջ աւելի կը բանի, ուր երբեմն ինչուան անձնուրացութեան, ինքնանուիրութեան և նոյն իսկ զիւցազնութեան կը հասնի։ Որոնք որ ձեզմէ ընտանեաց հայր են՝ անոնք միայն

դիտեն թէ որչափ կարողութիւն կու տան կնոջ մը և տղու մը հոգն ու մտածութիւնը :

Բայց անշահասէր գութիւն ու անձնանութիւնան տրամադրութիւնը՝ որոնք ընտանեկան զգացմանց կնիքն են, չեն կրնար հետերնիս ընկերանալ մեր նմանեացն հետ ունեցած ամենայն վերաբերութեանցը մէջ. մարդիկ չեն խմբուիր ՚ի մի՝ իրենց ընկերականութեան բնազդումը միայն գոհ ընելու համար. մասնաւորապէս կը հաւաքուին իրենց պիտոյքն աւելի դիւրեաւ լցցընելու համար. պէտք է որ ապրին ու ընտանիքնին ապրեցնեն. այսպէս կամյ և ակամյ և ինչ ալ կարելի ըլլայ ըսել՝ նախ քան զամենայն պէտք է որ իրենց յատուկ շահուն զբաղին :

— Ճիշդ ատոր վրայ է նաև իմ գանգատս ալ, ըսաւ աշխուժութեամբ լէռնարտոս. աշխարհիս մէջ ամենայն ոք իր սեպհական շահուն համեմատ կը գործէ ու առաջ կ'երթայ, զայլս շախշախելուն վրայ ամենսին անհանգիստ չըլլալով:

— Ի՞նչ կ'ըլլայ եղեր, լէռնարտոս, երբ իրապէս ոչ զոք կը ջախջախենք, մարդս իր բարեկեցութիւնը փնտուելովն ըսել չէ թէ ստիպեալ է մերձաւորացը վնասել. այս սխալմունքը շատ չարիք կը պատճառէ աշխարհիս մէջ, վասն զի մարդկանց իրքն հակառակ շահեր ունեցող՝ փոփոխակի իրքն թշնամոյ պէս իրարունայել կու տայ. հասարակօրէն կը կարծուի թէ մէկուն շահ եղածը միւսոյն վնաս է, և ինչ որ մէկը կը շահի՝ ուրիշ մը նոյնը կը կորանցնէ, ըստ ամենայնի ծուռ է այս բան :

Եթէ ընչից քանակը սահմանաւոր ըլլար, կրնար ծշմարիտ ըլլալ այս կարծիքը. ոմանց շահածը՝ հարկաւորապէս այլոց մասէն առնուած կ'ըլլար. այս պարագայիս մէջ առաջնոց հարստութիւնը՝ վերջնոց աղքատութեանը պատճառ կ'ըլլար. բայց բարեբաղդաբար աշխարհիս մէջ ստացուածոց քանակը անսահմանաւոր է, յարատե կ'աճի և հաստատապէս կ'աճի: Մշակը՝ որ բերք

կ'արդիւնաւորէ, ինչպէս նաև տուներ շնող որմնագիրը, մետաքսագործն ու կօշկակարը, ճամբաներ, յարդարողը, ինչպէս նաև դանակներ շինողը, վերջապէս ամենայն ոք որ արդիւնք յառաջ կը բերէ, աշխարհիս վրայ նախ քան զինքն եղած ստացուածոց քանակը կը բազմաւորէ:

Հետեաբար ամենայն ոք՝ որ աշխատութեամբ իր բաղդը կը շինէ, փոխան վնասելու բարիք կ'ընէ իր նմանեացը. անձին հարատութիւն հայթհայթելով՝ այլոց ալ հայթհայթած կ'ըլլայ, վասն զի բերոց մեծագոյն քանակ մը իրենց առ ձեռն պատրաստ ըրած կ'ըլլայ, աւելի քան զայն որ կանխաւ կար: Թէպէտ և ամենսին նմանեացը շահը մնածած չըլլայ, սակայն մարդկութեան բարերար մ'եղած է: Անանկ չէ:

— Զեմկրնար հակառակիլ, պատասխանեց լէռնարտոս. բայց եթէ այս ստոյդ է գործաւորաց նկատմամբ՝ որոնք աշխատութեամբ արդիւնք յառաջ կը բերեն, սակայն ոչ է ծշմարիտ հարուտաներու և տէրերու նկատմամբ, որոնք չեն աշխատիր, այլ գոհ կ'ըլլան միայն աշխատցնելով:

— Այս ալ ահաւասիկ մէկ թանձր մոլորութիւն մ'է՝ որ կը ծագի աշխատութեան վրայ սխալ գաղափար ունենալէդ: Անշուշտ դու կը կարծես որ ձեռագործական աշխատութիւնը միայն աշխատութիւն կոչուելու արժանի է, իրքն թէ այն որ մեքենայի մը կամ տան մը ուրուագիծը կը խորհի, զանոնք կազմող գործաւորին նման ինքն ալ շախմատիր. իրքն թէ գործատան մը տէրը որ իւր ճարտարութեամբը գործաւորաց արհեստը կը գործածէ և նախնական նիւթերը կը բանեցնէ, անոնց պէս ինքն ալ աշխատող չէ:

Ուրեմն կը կարծես թէ գործատան մը տեսարքը գործաւորաց հետ մէկտեղ արդիւնք յառաջ չեն բերեր, որովհետեւ ձեռքովնին ալ չեն բանիր: Չոր օրինակ, առանց դարբնոցին տէրերուն՝ որ հնոցներ հաստատեցին և որոնց համար դրամագլուխնին պառկեցուցած են, արդիւ-

նաւոր կ'ընէիք դուք ամեն տարի այս տեղերէն ելած երկաթը : Առանց ՊՊ . Լընուարի և Տիւպիւհասոնի գործատան՝ իրենց գործածած չորս հարիւր գործաւորքն կրնային արդիւնաւորել աշխատելու ամենայն ջանիւքն հանդերձ՝ ձեր գործած մետաքսները : Պատասխան տուր ինձի , Լէոնարտոս :

— Զէ , անկարելի էր . կը խոստովանիմ որ իրենք ալ մեզի հետ մասնակից են արդիւնաբերութեանց . սակայն դարձեալ կը դժուարիմ համոզուելու որ մարդս անձին ևեթ խորհելով կարենայ այլոց բարիք ընել :

— Առանց գիտնալուն օգուտ կ'ընէ , Լէոնարտոս : Բայց դու առանց գիտնալուգ նախապաշարեալ ես այն մտածութեամբ թէ՝ ոմանց շահը այլոց շահուն հակառակ է : Ասիկա մեծ սխալ մունք մ'է , զոր պիտի ջանամ մորքէդ հանել . և ահա օրինակներու կը դիմեմ . և չեմ կարծեր թէ գէշ խօսած սեպուիմ ՊՊ . Լընուարի , Տիւպիւհասոյի և Պլոնտոյի վրայ և իրենց մերձաւորացը վրայ ըսելով , թէ երբ եկան մանարան և ձուլարան մը հաստատելու մեր հովտին մէջ շահ ընելու փափաքով վառեալ էին , և ոչ երբեք ծածկեցին այս բանս . և սակայն ինչպիսի ծառայութիւն չմատուցին : Աժէք տուին այնպիսի նիւթերու որ ամեննեին աժէք չունէին , և մեր երկիրն հարստացուցին , այնպէս որ իրենց գալէն առաջ 500 բնակիչ ունեցող աւանը , հիմա , 1500էն աւելի ունի , և այս հազար հինգ հարիւր հոգին աւելի դիւրութեամբ և բարեկեցութեամբ կ'ապրին քան զնախկին բնակիչները :

Մ'եր հովտին մէջ 'ի գործ դրուած բարեկարգութիւնքն՝ անշուշտ չէին եղած ըլլար առանց այս պարոնայց բերած դրամագլխոցը . ուստի իրենք բոլորովին շահերնին մտածելով հանդերձ , մեր աւանին բարերարքն եղած են : Նայէ ամեն կողմ , և կը գտնես՝ որ հարստացողք միշտ աւելի իրենց երկրին օգտակար եղած են՝ քան իրենց անձանցը :

— Քաջ է ուրեմն , կցեց Լէոնարտոս ,

կ'ընդունիմ որ մէկը անձին շահախընդիր ըլլալով՝ կարենայ մարդկութեան ալ օգտակար ըլլալ . սակայն եթէ ամենայն ոք հասարակաց համար աշխատելու ըլլար՝ փոխանակ սոսկ իր անձը մտածելու , շատ աւելի բարիք կրնար ծագիլ ընկերութեան . վասն զի վերջապէս այս առածով Ամենայն ոք վասն իւր , ինչ որ ըլլայ ուրիշներուն՝ ինքն անխով է . եթէ անկէ շահ մը ելլէ անոնց բարիք է , իսկ եթէ ոչ՝ չար և . բարեկեցիկ կամ հնարագէտ ըլլալուն համար մարդուս քունն ամեննեին շիփախչիր :

— Լէոնարտոս , միշտ խօսքը չափանցութեան կը տանիս : Եթէ Ամենայն ոք վասն իւր առածը՝ ամենայն սէր ու կարեկցութիւն փճայնելու ըլլար , և խառնուելու ըլլար մեր ամենայն վերաբերութեանցը մէջ , հօր , որդւոյ , փեսայի , եղբօր , բարեկամի , քաղաքացւոյ , անհանդուրժելի կ'ըլլար և քսմնելի : Բայց մարդկային վերաբերութիւնները կը բնազդի են . և է նախ ընտանեկան կամ բարեկամական միութեան կապը՝ որուն հիմն է սէր և կարեկցութիւն . երկրորդը անձնական շահէ կը ծագի , և այն անձանց մէջ կ'ըլլայ՝ որոնք միայն արդարութեան պարտականութիւն ունին և կը կանոնաւորին ազատաբար հաստատեալ դաշնագրութիւններով : Արդանկարելի է այս յարաբերութիւնները հիմնել անշահասիրութեան վրայ . ինչպէս որ ալ իմաստութիւն չէ շահախընդրութեան համար համարիլ ընտանեկան և բարեկամական յարաբերութիւնները : Ասանկ ահա դուք Լէոնարտոս , Անդրէաս , Վինկենտ , Պոնվալ և այլք , ՊՊ . Լընուարի , Պլոնտոյի , Պէրդրանի հաճոյք ընելու համար կ'աշխատիք :

— Ապրուստ ճարելու համար կ'աշխատինք . ինչպէս կրնայինք՝ ուրիշ կերպ ընել :

— Անպէս է . բայց վերջապէս այս անձանց քով աշխատելնիդ ձեր շահուն համար է և ոչ թէ իրենց . և սակայն , բարեկամքդ իմ , ամեննեին անխիղճ էք մինչդեռ ամենայն մտադրութեամբ ձեր աշխատութիւնը կը կատարէք . բայց

այս ալ կ'ըսեմ որ եթէ այս անձինքը իրենց շահուն հետամուտ ըլլալով եր կըրցիքը աշխատցնելով հանդերձ, բարե գործութիւն ըրած կ'ըլլան, նաև դուք ալ զձեղ միայն մտածելով աշխատելով նիդ օգուտ ըրած կ'ըլլաք իրենց և միան գամայն կը հարստացընէք երկիրը ար դիւնք յառաջ բերելով։

Ինչ որ ալ ըսուի՝ անձնական շահուն սկզբունքը տիրած է ուրեմն՝ ի մարդիկ՝ աշխատութեան և առնելու տալու մէջ. բայց զարմանալին այս է որ Աստուած միջոց առած է այս բանս եղբայրակցութեան, Ամենայն ոք վասն հասարակաց առածն, ընկերական կարգին մէջ սոսուղելու համար. ուզելով որ մարդս անձին համար աշխատելով գրեթէ բռնի բարիք ընէ այլոց։

— Արդարեւ իսկ զարմանալի բան մ'է այս, Պ. Տիւբրէ, ստիպեցաւ ըսելու չոյշմոնտոս գաստիարակը, որ երկար ժամանակէ ՚ի վեր Տիւբրէի խօսակցութիւնները մոտադրութեամբ մտիկ կ'ընէր, առանց երբեք ընդհատելու։ — կը տեսնեմ որ թէ ընկերական և թէ բնական աշխարհիս մէջ հրաշալի դաշնակցութիւն մը կայ. և այսու միտքս կը համոզի այն խնդրոց վրայ՝ որոնք միշտ սիրոս կը նեղացնէին։

— Բարեկամ, այն խնդիրները չաս կըցողաց սիրոը միայն կը նեղացնեն. նոյնը կ'ըսեմ նաև այն անձնական շահուն համար, որ աղէկ հասկըցուած չէ. բայց երբ աղէկ ըմբռնուի, այս շահն ընկերութեան ամենաբարի ներդաշնակութիւնը կը ստուգէ. վասն զի ամենայն ոք վասն անձին աշխատելով՝ հասարակաց համար աշխատած կ'ըլլայ։ Միտ զիր նաև որ հասարակաց բարին՝ որ ամենայնոք վասն իշր սկզբունքէն կը ծագի, շատ աւելի մեծ կ'ըլլայ. անձնական շահու զրգիսը մարդուս զօրութիւն կու տայ։ Աւելի շահելու համար՝ աւելի գործ տեսնելու համար, աւելի և կ'աշխատինք, լաւագոյն կ'ընենք, կը փնտըսենք, կը հնարենք. լաւագոյն վաստակ ընելու համար լաւագոյն ապրանք կազմելով, և անոնց նորանոր

կերպերը մտածելով, նոր զիւրութիւն. ներ կը պատճառենք մեր նմանեացը։ կարող չենք ուրեմն ստուգապէս յառաջադիմութիւն մը ձեռք բերել, առանց մեր շահուն ամբողջ ընկերութեան մասնակից ըլլալուն։

Որոշակի ըսելով անձնական շահով, միշտ աշխատութիւնն ու հարստութիւնը տեսութեան կէտ դնելով ամենայն առանձնական ջանք առ ՚ի շահ հասարակաց գործին։ Ընդհակառակն՝ Ամենայն ոք վասն հասարակացի սկզբ բունքով վասն անձին իսկ չէր գործեր մէկը. զոր օրինակ. ո՞ր գործաւորը Գաղզիոյ մէջ իր աշխատութիւնը կրկնապատկել կը մտածէր բարերարութեան երեսունվեցմիլիոներորդը ապահովցուած չըլլալուն համար։ Թող Ռնորիոս ըսէ մեզի թէ օրուան մէջ 16 կամ 17 ժամ կ'աշխատէր եթէ այլոց աշխատութեամբը վարձք առնելու միակ յոյսն ունենար։

— Ո՞հ, ոչ, ոչ, Պ. Տիւբրէ. կը տարակուսէի ըստ բաւականի թէ այլք ալ ինծի պէս կ'ընեն. խորագիտութեան հնարք մը կ'ըլլար այս. աշխատասէրք ծոյլերու համար կ'աշխատէին։

— Իրաւ է ըսածդ, Ռնորիոս։ Անոնք որ պաշտպան են այն սկզբան՝ որուն զէմ կը մրցիմ, շատ մը մարդկանց անձնասիրութեանը առաջին զոհերը կ'ըլլային. այնպիսեաց՝ որ հեշտ և զիւր կը համարէին հասարակաց աշխատութենէն իրենց ընկածն ստանալը։ Դարձեալ համարինք զմարդ՝ ինչպէս որ է, աշխատելու դատապարտեալ, այլ նաև անհրաժեշտ յինքեան կը կրէ երջանկութեան փափաք և ատելութիւն ընդգէմ ցաւոց. և որովհետեւ այս մղման զօրութեամբ կը գործէ՝ անկարելի է արգելուլ որ անձնական շահն ամենայն անհատից զվասաւոր շարժիչը չըլլայ. յորմէ ընդհանուր հասարակաց բարին ու շահը հարկաւորապէս կը ծագի։ Չեմ ուրանար թէ երբեմն անկէ շարիք ալ առաջ գան. որպէս զի ասանկ չըլլայ՝ պէտք էր որ ամենայն մարդիկ՝ աղքատք և հարուստք, առանց կրից մարդիկ ըլլային։

— Բայց, ըստ Լէոնարտոսս, միթէ չարիքը չի յաղթանակերբարւոյն. վասն զի եթէ շահք միշտ անհակառակ ալ չեն իրարու, ինծի կ'երևայ որ գոնեա շատ անդամ են. զոր օրինակ՝ տեարց և գործաւորաց դիպուածին մէջ:

ութէ

իր շարունակուի:

**ՍԱՆ ՄԱՐԻՆՈՅԻ
ՀԱՍՏՐԱԿԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ**

(Տես Երես 85)

Տիտան լեռան հասարակապետութեան երկրին ընդարձակութիւնն է 16 քառակուսի մղոն, և ծայրը կը հասնի մինչեւ 'ի Ռիմինի: Իրեն քաղաքացւոց ընդհանուր ժողովքը իրենց լեզուովը կը կոչուի Արիննեկոյ. և միայն կարգէ դուրս դիպուածներուն կ'ընեն այս գումարմունքը, բոլոր ժողովականք հանգրատեամբ կը սղմին իրենց վարչութեան Պալատ ըստած տան մէջ: Քան և հինգ տարուընէ վար եղօղը իրաւունք չունի քուէարկութեան: Տէրութիւնը խառն ընդ ռամկապետականին աղնուապետութիւնն է, և կը կազմուի Ա. Գլխաւոր խորհրդարանը 60 անձանցմէ իրենց նախագահ իշխանով, որուն իշխանութիւնը բոլոր կենօքն է: Բ. Փոքր խորհրդարանը, երկոտասան անդամք, որ ամեն տարի կը փոխուին և գրեթէ ծերակոյտ մը կը համարուի կամ Բարձր սենեակ (Camera alta): Գ. Երկու վարիչ-իշխանք վեցամսեայ, զորոնք փոքր խորհրդարանը կ'ընտրէ: Ասոնց յանձնուած է տէրութեան վարչութիւնը, մէկը քաղաքը կը կառավարէ և միւսը գեղը. և ասոնք են Սինեկուր (sine cure) ըստած, առանց ծանր հոգոց ու աշխատութեան՝ պատուով անուանք ու թոշակաւոր իշխաններ: Գլխաւոր իշխանն է միանդամայն դատաւոր, բայց ըստ օրինաց տեղոյն օտար պէտք է ըլլայ դատաւորը. և միշտ բժիշկ մ'ալ կայ տէրութեան ծախքովը: Տէրութեան եկամուտն է 6000

հոռվմէական սկուտ: Հասարակաց ծախուց մէջ չերեար զօրաց համար եղած ծախքը. միշտ մնայուն ու հաստատուն զօրքն 40 հոգիէ կը ձեանայ և կէսն ալ երաժիշտքն են: Գաղղիացի լրագիր մը (Moniteur de l'armée) այս խօսքերս կ'ըսէ անոնց զինուորութեան վրայօք. « Իւրաքանչիւր քաղաքացի յարմար զինուց՝ պէտք է ձրի ծառայել հասարակապետութեան՝ կենացը 16 տարուընէ մինչև 60 տարին: Վարիչ-իշխանաց ծառայութեան տակն են 24 զինուոր, քանի մը սպայք ու սպայապետ մը: Պատերազմի ժամանակ զինուորութիւնը ինն գունդ կը բաժնուի, իւրաքանչիւրը 140 զօրական, սպայքն ալ մէկտեղ առնելով: Տեղակալին աստիճանէն մինչև հազարապետը՝ որ եօթն են՝ այլ և այլ կարգ են 75 սպայից: Այս սպայից շատին սպաշտոնը աւելի պատուոյ է, ու Ռոմանիոյ աղնուականքը իրենց սեպհականեցին Ս. Մարինոյի հասարակապետութեան կապուտակ ու սպիտակ հագնելու ձեր. և այս սպայից զգեստին վրայ գրուած են Գաբրիէլ և Սիմոնէդի իշխանաց անուանքը, նոյնպէս Պէվիլազքուայ, Պարթոլոմէի, Ֆէրրոնի, Բիգգոլոմինի, Ստրոծի և ուրիշ մարդիզաց: Ս. Մարինոյի վաղեմի անանուն ջատագովմը՝ տեղուոյս բնակչացը մէկուն բերանը այս խօսքերս կը գնէ:

« Հոս մեր մէջը անձնական շահախնդրութիւն ամեննեին չկայ. ամեն մէկուն մտաց զօրութիւնը կ'ուղղի առ բարին հասարակաց. ամեննուն կամքը՝ մի միաբանութիւն կը ձեացընէ, ինչպէս բազմութիւն նետից միացեալ կը կազմեն նետից անքակտելի խուրձ մը: Քաղաքացւոյ մը վնասը հասարակաց բոլոր քաղաքացւոց եղած անիրաւութիւն մը կը համարուի, փոխանակ իշխանաց՝ օրէնք կը տիրեն. հոս աղքատութիւնը ընկճեալ չնուաստանար և ոչ ալ հարըստութիւնը զլուխ կը վերցընէ: Առաքինութիւնը յարգելի է և մոլութիւնը արհամարհ: Միայն իմաստնոց և զգօնից կը տրուին պաշտօնք, և ոչ թէ շարաց, փառասիրաց, և հետամուտ անձկացող